



## 237. ԻՄԱՍՏՈՒՆ ԹԱՔԱՎՈՐԸ

Նիս ի նիս չի մին թաքավօր ը նիս։ Աղ թաքավօրը շէտ խէլուք մարդ ը նիս։ Ուրէն նազիր-վազիրնէրուն հըվրտիս չի լաւ Ամէսը մին դննեմ, թաքուն պալատէն դռնս ը լաւ նոնա, մըտէս խալխուն մանցի գարվիշնի շնորթէրավ։ Գինէս ի լաւ շայխանանէրամը նըստէս, մին շայնիկ շայ բիրիլ նաև, կամաց-կամաց խըմէս շայի, անգում դիրիս, թա խալխուր հինչ խըսէս կսիլ ի լաւ հոգրդի ի մինի ուրէն ուշանց նաև, մինի նազիր-վազիրնէրուն կամ թաքավօրուն, զուլուղինէրուն։ Էտնէ նոնա ի լաւ պալատ հրաման նաև՝ աս ինչ նազիրին ցիրիլ դուսաղ, ան հինչ վազիրուն գլոխը կըտրիլ, ան ինչ զուլուղուն նազիր նըշանակիլ, ան ինչ զուլուղուն վազիր նըշանակիլ, Խալխուր մընաս ի լաւ դիշված, թա այ քանըն ան մէր թաքավօրը իսկական իմաստուն ա, հօր աղ սիրիկանէրուն պըտըժիս ի, օքուտ զուլուղինէրուն ալ էուշ ի քիշիս։ Օմմէն քիշէրավ նոնա ին լաւ թաքավօրուն կօշտը ուրէն նազիր-վազիրնէն, զօրքու գլխավուրը, ըսէս։ Եթաքավօրն ապրած կինա, երգիրի ուրութունը շէտ օքուտ ա, խալխուր գոհ ա քի էնի։

Մին օր ալ թաքավօրը պալատէն դռնս ը նոնա, զինէս մին շայխանամ նըստէս, շայ բիրիլ նաև, կամաց-կամաց խըմէս, լիսիս թա խալխուր հինչ ի խըսէս։ Մին ալ լիսիս ի, թա հուրդի մին յանամ նըստուտած խօշանէրը ըսէս ին. «Այ շանըմ, աս հինչ խայտառակ դըրութուն ա, Աղ անիրավ ավաղակնէն մէր հօքին»

հանալ ըն. կորէս շիբ քաղաքէն հաքընէրըս դժևա դիրիթ, ալբահալ թըլընէս ին, սըպընէս, իզնան նըման մուգիթիս ին: Մէր թաքավօրը հէշ վէջուն վէր չի. հուղըս աղի թաքավօրու գլխունք: Աս հօր թաքավօրը լիսիս ի, ըսէս ի մէտիլ դինէմ օրիշ քաղաքնէրն ալ շու գում, տէսնիմ տէղը հինչ ին խըսէս: Ըսէս ի ու հըղէ նուս դիրի օրիշ քաղաք: Թաքավօրը գինէս ի փիադա, սաղ օրը հըղէ գինէս, ան քաղաքը, հօր ինթի խընդիս ի գինէ, հալա շէտ հէռա անիս: Թըմաշ ի ըրէս, տըսնիս հօր հրէնակը մար ը մըտէս, մըթնավ ալ կարի չի հասնիլ ան քաղաքուն, հօր հէտ դէռնի, ալու թիշէրը մընալի չօլամը, հուտաց ը նաս, մըտըծես, թա հուրդի արի: Մին ալ տըսնիս ի հօր կուփէին սարու տակէն ծօխ ը նուն: ադ հօր տըսնիս ի ըսէս ի ադ հուրդի իրվաս ի տէղը չօրաննէն ին, գինէր անդուց թիշտին առ թիշէր քօն գում, լիսանիլ ի, թուղ ըմ արիլ գինէլ իր բէնուս:

Թաքավօրը հըղէն պըռնէս ի գինէս: Նօր ըսկըսէս ի մըթնիլ, տըսնիս ի ըորշէկին մին տօն, լուրք յանըն ալ բօցուր հուրմարավ պատած: Հըսէս ի տան, շու ը նուն դիրվաղան գիդինիս, տըսնիս ի ըրկաթէ շաբժէնի վէրան կախ տըված: Թաքավօրը պըռնէս ի շաբժէնի կուփիս տակէն ըրկաթուն, մին ալ լիսիս ի. ևԱդ հո՞վ աՅ: Թաքավօրը տըսնիս ի խօսուղը կնէկ' ի, ըսէս ի. ևԹէկը ջան, դարիթ իմ, թիշէրս մնահած ըմ չօլամը, ինձ տէղ տօր մին թիշէր քօն գում, ուգուց իմ հըղէս պըռնէմ գինէմ: Ադ կնեկ' ը դուրքը րինիս ը տըսնիս հօր դարվիշի, թուղ ը ըրէս տօն.—արվիշ բարա համէցէթ, համէցէթ, ակնէրուս վէրան տեղ օնիս:

Թաքավօրը մըտէս ի հայաթը, փալաքաննէրավ բիցրինիս մըտէս օթախը: Մըտէս ի թա շէ, տըսնիս ի պուճախամը մին գաբէ վի փըռված: միս սուս փուս գաբրոն վէրան պըրընիս ի գաբրոնի զըրաղը ցիթիս զիխուն քօն նուն: յունքի շէտ վըստակած ը նիս: Բիրդան լիսիս ի շրախկ-շըրախկէթ, ձիանաց հաքօրուս սաս: Մին խօր անց ը նաս, տըսնիս ի մըտալ ըն օթախը իրիթ տըզամարդ, օմմէն մինի մին առուծ: Կրի քուն օսսուն ալ մին մին խուրչին: Մըտալ ըն օթախը, խուրչիննէն վէր դիրալ ու ասալ. ռնանի ջան, քօխցած մէռալ ըթ, սոսիրան ցիթա, հինչ օնիս բիրա: Թաքավօրը տէսալ ա, հօր իրիթին նալ զինված ըն թիփանգավ, թափանչավ ու խանչալավ: Նանին բիրիս ի սոսիրան ցիթիս, մին մօծ պղնձէ սինավ փլավը դիրիս ըորշէկնէն, վէրան ալ ուխչարու մէսը դէղզած: Աղոնիք ալբահալ յէրազնէն վէր ըն դիրիս, ձիթարնէն լիվինիս ու ըսկըսէս ին օտիլի: Բիրդան տըսնիս ին, հօր օթախու

պումախամը մին մարդ ը պըրանած, ըսէս ին.

Ան հո՞ւլ ա տէղը պըրանած,—պառավը ըսէս ի.

—Զիզ մատաղ, մին խէղճ դարվիշ ի, իկալ ա ասալ ղարիբ իմ, մընահած ըմ շնլամը, մին քիշէր տէղ տօր քօն գում, ուգուց զինէմ, իս ալ թուղ ըմ արալ, միս մըտալ ա օթախը թա չէ, ալ-բահալ պըրանալ ա տէղը, քօն իկալ, Հներդի իրվաս ի խէղճը շէտ վլուտակած ը լա: Տղէրքի ըսէս ին.

—Նանի ջան հաց, մաց տըվալ ըս օտի, պառավը ըսէս ի.

—Չէ, ձիզ զուրբան, ասալ ըմ ճէշ բիրիմ կէր, ասալ ա քօխցած լիմ:

—Դէ վիրկացրու թուղ գու հաց օտի:

Պառավը գէցալ ա դարվիշնին կանչալ, վիրկըցըրալ, Տղէրքի ասալ ըն.

—Այ տնաշէն, ադ խա՞ս քօխցած ծարավ պըրանած ըս քօն իկած. դէ էք հաց օտիիք: Դարվիշի գէցալ ա սուփրան զրադին նըստալ, սկսալ օտիլի: Ադ արդէրքի դարվիշնին մին ստաքան զինի ին տըվալ, դարվիշի խըմալ ա, գլօխը կիծացալ ա, սըրթը-խացալ ա, հէտ ը դէռալ տըղէրաց ասալ.

—Զիզ մատաղ, տընիս իմ, հօր ի՞րի՞քիս ալ կտրիլ տըղա-նէր իք, խնդրէս իմ ասիք. դուք հո՞ւլ ըք: Տըղանէրը ըսէս ին.

—Դարվիշ բարա, մէք ի՞րի՞ իս ալ ախպէրնէր իք, աս ալ մէք նանին ա: Դարվիշի ըսէս ի.

—Շէտ օքուտ: Զիր փէշակը հի՞նչ ի: Մօծ ախպէրի ըսէս ի.

—Մէք ի՞րի՞քիս ալ դաշաղ ըք: Դարվիշի ըսէս ի.

—Ղալաղոթյունը փէշակ լի: Մօծ ախպէրի ըսէս ի.

—Իմ փէշակըս ան ի, հօր հինշքան բցցան հուրմ նի, իս ա-ռանց փալաքանի բիցրանիլ իմ: Մազնակ ախպէրի ըսէս ի.

—Խս ալ հինշքան հօր պէրկ զուփուլ նի, ձիրքիս հօր դիրիմ վէրան բէնվիլ ի: Փատէկ: ախպէրի ասալ ա.

—Խս մին մարդու հօր մին ակնը տէսնիմ, հիշտէղ հօր տէս-նիմ անդուր, ճընանլիլ իմ: Դարվիշի ըսէս ի.

—Զիզ մատաղ, ինձ ձիզ հինգէր լի՞ք վիր առիլ. ադնիք ըսէս ին, հօր մէր հինգէրը անպատճառ մէտիլ մին փէշակ զիդի: Դար-վիշի ըսէս ի.

—Իմ փէշակըս ալ ան ի. մին մարդու հօր տանին կախ տալու, հօր ձէիս բէղըս հուլուրիմ անդուր ազատիլ ին, հօր յաշ բէղըս հուլուրիլ կախ ըն նաև: Տղէրքի ըսէս ին.

—Ադ ալ փէշակ ա, քի վի բիք առիլ մէղ հինգէր: Դէ գինէք

թօն գուք, ուզուց գինալացկան ըթ թաքավօրի խաղնան կըտրէք:  
Դարպիշի ըսէս ի. «Աղքան թալան հօր դուք բիրիս իք հի՞նչ իք  
ըրէ» ա. տղէրքի ըսէս ին. «Մէք հարուատնէրէն վիր իք ըսէս,  
բիժինիս քասիրնէրուն։ Դարպիշի ըսէս ի. «Եշտ օքուտ ըթ ըրէս,  
համա մարդ սրպանի մէքս։ Տղղէրքի ըսէս ին հօր, մարդ սպընէս  
ին ան վախտը, հիր թլանվուղը ուրէնց նըհէտ կոէվ ը պըռնըվէս,  
խոշավ հօր խնդիս չի տա, սրպընէս ին, թըլընէս։ Միուա օրը  
թնըտէղէ վիր ըն նաս, չայ խըմէս, հաց ըւտէս մին խօր դէս, դէն  
շու նուն պըրընէս մինչև կէս քիշէր քօն նուն, կէս քիշէրում վիր  
ին նաս, նըստէս ձիանքը, մին ձի ալ նաս դարվիշնէն, զինված  
նսարցնէս ձիուն ու քիշիս դիրի թաքավօրի քաղաքը։ Հօր հըսէս  
ին թաղաքուն, ձիաներուց վէր ըն նուն, մին քօլգա տէղ ձիանցը  
կըպէս զինէս հըսէս քաղաքու հուրմէրուն, թաքավօրը տըսնիս ի  
հօր մօծ արդան արթէն հուրմուն զըլիսուն ա, անտէղէն քանդիրի  
նարդիվանը կախ ը նաս, մին մին քիցրինիս ին հուրմուն վե-  
րան։ Էտնէ նարդիվանը շու նաս հայաթուն յանը, վիր նուն,  
զինէս դիրի թաքավօրուն պալատը։ Միս մին խօր հայաթավը  
էուշ ին զինէս, շնէրը հըրծէկիս ին աղուց վէրան, դալմաղալ  
բիցրիցնէս։ Մին մօծ գամփու շօն ըսէս ի՝ սուա ըրէցէք, հինչ իք  
ուրուր խըռնըվէս, տըսնիս չի՞ք, հօր մէր տարի նի նուն։  
Շները սուա ըն ըրէս։ Թաքավօրը տըսնիս ի, հօր մաշնակ ախոպէ-  
րի ձիքի դիրալ ա խաղնուն տան դըրքուն զուփուզուն վէրան,  
զուփուզը ալբահալ բէցվալ ա! Մըտէս ին, օմմէն մինի մին խուր-  
շին ուսկէ լիցցիս, ոնւն ըն նուն հայդաւ նուն ին ձիանքը հէտ ըր-  
էս, խուրշինէն ցիքիս վէրանէրուն նըստէս, քիշիս մէրանց տօն։  
Դիրի լուսան հըսէս ին տօն, ձիանքը տընէս ին թավլան տըղը-  
վըրիս, նուն օթախը, լիմինմիս։ պառավ նանին սուփրան ցիքիս  
ի, փլավը դիրիս քիշտինէրուն։ Լտես ին, խըմէս, պըրանէս քճն  
նուն։ Թնիտէղէ հօր վիր ին նաս իրիսնէն լիմինիս, չայ խըմէս  
պըրծընէս, դարվիշի ըսէս ի՝ տղէրք ջան, իս մին խընթիրը օնիմ,  
ախոպէրնէն ըսէս ին՝ ասս դարվիշ բարա Դարվիշի ըսէսի. «Ե՞ս  
ձիզ հինէ խընթիրէս իմ, իս մին մինակ դարվիշ իմ, կընէկ չօնիմ,  
ըրախէ չօնիմ, իմ պաժինիս հինշքան հօր նալ իք տըվէցէք, ինձ  
հէրիք ի, վիշ առիմ զինէմ ինձ հէտա դինչ ապրիմ։ Տղղէրքի ըսէս  
ին։ Դարվիշ բարա, դու քու քէփտ, քու բիրածոտ վիր առ թի, զի-  
նաս։ Դարվիշնէն նաս ին մին ձի, խուրշինը ցիքիս վէրան հըզէ  
ցիքիս։ Թաքավօրը հըսէս ի պալատ, զօրքերու զիխավօրուն կընչիս

կօշտը, ըսէս.—Աս քիշէր սիհաթը տըսնըէրկուառն վիր իս առիլ  
հիզէր ասկար, նուլ պալատու կօշտը:

Քիշէրը, սիհաթը տըսնըէրկուառն թաքավօրը զօրքը քիշիս ի  
գիրի ան դաշաղներու տօնը: Հօր հսէս ի տանը, դարվազան թը-  
կէս ի, գնա ը նուև պառավը՝ աղ հուլ ըս: Թաքավօրը ըսէս ի-  
—նանի շան, ի՞ս ան դարվիշին իմ, տէղավըս անց ըմ լա նոնս,  
ասալ ըմ մին տղէրանց տէսնիմ, կանչէր գուն մին տէսնիմ գինէմ:

Պառավը հօր գինէս ի, դարվազան բէց պահած, թաքավօրը  
ալրահալ մին հէրուր ասկար կուխիս ի հայաթը, ըսէս. «Միս հօր  
իրիթին ալ դռն ըն նուլ, գէռնիլ իք վէրաներնն պըռնէլ: Եէտ մթէն  
քիշէր ի նիս: Մին ալ տըսնիս ի տըղէրքը իկ'ալ ըն, իրիթին ալ  
տակէն վարթէկավ: Միս վէր ըն նուև հայաթ թա չէ, ասկարնէն  
վէրա ին նաև իրիթուն ալ պըռնիս ձիքարը քըմակնէրուն կըպէս,  
բիրիս ցիթիս դուսազ: Էրկու օր դուսազամը պըհէս ի, իրիթմինչի  
օրը բուրմիշ ի ըրէս, հօր կախաղանը հազըր արին: Զառչին դու-  
յուդ ը ըրէս՝ խալխուն ասիլ իս, հօր ան հայտնի դաշաղնէրուն  
պըռնած ըն, ոէտիլ ասուր կախ տան: Աս հօր խալխը լիսիս ի  
հարուստնեն շըլիսնիս ին, հօր աղջոց հէնէ շանընեն ըզաղվալ ա,  
ձասիրնէն տըխովէս ին, հօր յէկամուտը կըտըրվալ ա: Քաղա-  
քուն մէյդանամը իրիք: կախաղան ըն շինիս: Թաքավօրը նըստէս  
ի թախտուն, մէյդանը դըրընդաս ի, ասուդ ցիթիլու տէզ լի նիս:  
Դաշաղնէրուն բիրիս ին, թաքավօրուն քիշտավը ուրուր քըմակէ  
տընէս ին: Փիստէկ տըղան թաքավօրուն հօր տըսնիս ի ալրա-  
հալ ճընընլիս ի, հօր աղ ուրանց նընէտըն ը լա թաքավօրուն  
խաղնան կըտրես տեղը, հէտ ը դըռնիս գիրի թաքավօրուն թան.  
«Այ տըղա, ձէխ բէխըտ հուզուրէ է...»: Թաքավօրը տըսնիս  
ի, հօր հորէն ճընանլալ ա, իրիթմուն ալ տընէս ին կախաղան-  
նէրուն տակը, բիրցիրցընէս աթոռնէրուն վէրան քանդիրնէն ցի-  
թիս վըզնէրուն: միս խընդիս ին հօր աթոռնէն հաքարնէրուն  
տակէն հանին, թաքավօրը ձիթի պըտէս, ալ աթոռնէն հընէս  
շին: Թաքավօրը ըսէս ի.

—Աղջոց տընէցէք պալատ:

Հիր հօր բիրիս ին պալատ, թաքավօրը ըսէս ի՝ աղջոց բիրի-  
ցէք իմ կօշտըս: Աղջոց հիր հօր բիրիս ին թաքավօրուն կօշտը,  
թաքավօրը ըսէս ի.

—Խնձ ճընընլիս իք: —Փիստէկ տըղան ըսէս ի.

—Հա դու մեղ նըհետ գէցալ ըք թաքավօրուն խաղնան կըտ-  
րալ: Թաքավօրը ըսէս ի.

Լիսիցէք ձիզ հինչ իմ ըսլասկան, ի՞ս տըսնիս իմ, հօր իրի-  
ք'իտ ալ դոշաղ տըղէրթ իք, հօր ինձ խօսկ տաք իմ պալատամըս  
հավատարիմ դուզուղ արիք, իս ձիզ պատժի շիմ: Ղաշաղնէն ըսհ-  
սին՝ խնսկ ըթ նաս: Թաքավօրը մօծ ախպուրուն նըշանակէս ի  
ուրան դօրքէրուն գլխավօրը, մաշնակուն խազնաշլի, փիստէկ՛ուն  
հնրէն թաքավօրութինի դադավօրը: Աստհնըավ ալ դաշաղնէրուն  
վէրչ ի նաս:

